

## ՎԱՆՔԸ՝ ԱՐՃԱԼՈՅՄԻՆ

Սուրբ Յակոբին եւ իրմով նուիրականցած  
Զամ-քաղի յիշտակմերում:

Գիւղի մուտքին պահակ կանգնած հնօրեայ  
Մենաստան մը, երկինք պարզած իր քեւեր,  
Արշալոյսին՝ արեւագալ կը կարգայ  
Ծառերուն տակ եւ ժայռերուն առընթեր:

Անցեալ մ'ամբողջ վերանորոգ կը ծաղկի  
Երանաւ կտ հին օրերուն ի քաղցր յուշ,  
Յիշտակմեր մարմին կ'առնեն եւ հոգի,  
Երբ անոր ես կ'անցնիմ դռնեն սրբայուշ:

Կը յիշեմ վանքն իմ մանկութեան օրերուն,  
Ու տրզան՝ որ մեծցաւ անոր շուրջին տակ,  
Աղօքալոյս կերոններու մարմբուն

Բոցին տալով իդաեր տրցակ առ տրցակ:  
Այս նոր վանքին «պատահական» ուխտաւոր,  
Եր հին վանքին ուխտի կ'երթայ ամէն օր:

## ՎԱՆՔԸ՝ ՎԵՐՃԱԼՈՅՄԻՆ

Վերջալոյսին, երբ ստուերմերն վերահաս  
Մութ գիշերին, երկինքէն վար կը սահին,  
Նայուածքին մէջ կ'անցայտանայ իր երազ՝  
Աղօք-ք կտրած բազմադարեան վանքն այս հին:

Անձելիւսը, բլրակներէն մօտակայ,  
Տրտմութեամբ մը՝ որ հոգիներ կ'օրօրէ,  
«Ավէ Մարիա»ն վանկ առ վանկ կը հեկեկայ,  
Մինչ արեւը՝ կարծես կախուած զրհորէ

Մը արիւնի, հորիզոնէն կ'իջնէ վար:  
Կը յիշեմ վանքն իմ հեռաւոր մանկութեան  
Եւ ճայնն աղու իր զանգերուն սրբալար.

Որոնց ի լուր՝ երբեմն տրտում այս տրզան,  
Եթերացած՝ անէացաւ, սրբագին  
Կիրակմուտքի «Ոյս զուարք»ը շրբունքին: